

5786

575
10/- 9340

ՎԵՐԱԾՆԻՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ԱԿՆԱՐԿ ՄԸ ՆԵՐԿԱՅԻՆ ԵՒ ԱՊՈԳԱՅԻՆ ՎՐԱՅ

ՊԵՏՐՈՍ Բ. ՔԱՐԺԱՅՐ

(Նախկին քարոզիչ Պարտիզակի եւ Գոնիայի հայ
Աւես. եկեղեցիներու)



Կ. ՊՈՂԻՄ

Տպագր. Յ. ԱՍԱՑՈՒՐԵԱՆ Եւ ՈՐԴԻՔ

1919

9147. 92

Բ - 30

9(ԿԴ. 925)

Բ - 30

ՀԵՂԱԾՆԻՈՂ
ՀԱՅԱՍՏԱՆ

Հայոց պատմութեան մասին
1923

ՎԵՐԱԾՆԻՈՂ

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԿՆԱՐԿ ՄԸ ՆԵՐԿԱՑԻՆ ԵՒ ԱՊԱԳԱՑԻՆ ՎՐԱՅ



ՊԵՏՐՈՍ Բ. ՔԱՐԺԱՅԻ

(Նախկին բարոգիչ Պարտիզակի եւ Գոնֆայի մայ
Աւետ. եկեղեցիներու)



Կ. ՊՈԼԻՍ

Տպագր. 8. ԱՍԱՏՈՒՐԵԱՆ Եւ ՈՐԴԻՔ

1919

16036





ԱՐՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԻԱՅԵԱԾ ԽՈՀԱՆՈՅԱ ԱՄԵՐԻԿԱՑԻ



93143-62

2004

1233-2002

Mr. Woodrow Wilson

President of the U. S. America

Mr. President:

The writer's heart throbs with infinite joy, in seeing so mighty a man, both in character and mind, such as you, putting in his splendid energy and best sentiments, in favour of the liberation of bleeding and starving Armenia.

We, the survivors of the great butchery and the generations to come, will ever remember your name with the most profound respect and deepest gratitude. Your immortal monument will be raised in the hearts of us all, and the first thing we shall teach our children will be the name "Wilson".

I have put down, in this little pamphlet, my plan of an "Armeno-American Political Brotherhood", and being sure that you will be the greatest factor of the said union, I do so humbly dedicate this booklet to you, as a link of the "Armeno-American Brotherhood" chain.

32 Eshref Effendy St.
Pangalty, Cons'le

*Yours Most Respectfully
B. P. CARDZAIR*

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Հեղինակաւոր եւ կատարեալ ծրագիր մը Աերկազցուցած
ըլլայու հաւակնութիւնը չունիմ: Ես հրապարակ նետեցի
միայն իմ կարծիքներ, ազգային գերազանցապէս կենսական
այնպիսի խնդիրներու շուրջ, որուց մասին կարծես ուխ
դրած ըլլան տեղ մեր թերթերը:

Ներկայ գրելի հաւարակումով ես ուրիշ նպատակ չու-
նիմ բայց միայն դագրական վիճապանութեանց դուռը բանալ
որպէս զի մեր հեղինակաւոր գրիչները արտայայտուին ընդ-
հանուր ազգը շահաթրող այս շատ կարեւոր խնդիրներու
մասին, եւ առաջնորդեն հանրային կարծիքը: Եթէ յաջողին
ընել այդ բանը, լիույթ վարձատրուած պիտի զգամ ինքինին:

10 Ապրիլ, 1919, Բանկագրի.

Պ. Բ. ՔԱՐԾԱՅՅՐ

ՎԵՐԱԾՆԻՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Գոյութեան պայքարը (struggle for existence) կենդա-
նական աշխարհի հիմնական սկզբունքներէն մէկն է: Շնչա-
ւոր ամէն էակ կը պայքարի իր գոյութիւնը կարենալ պահպա-
նելու համար: Մարդիկ եւ ազգեր նմանապէս
կը մղեն կենաց ահարկու պայքարը որպէս զի կարենան
ապրիւ յաւիտեան: Անոնք որ հակառակ գարերու անընդհատ
պայքարին այսօր դեռ կը շարունակեն իրենց գոյութիւնը,
յաղթականներ են և իրաւունք ունին ապրելու:

Հայ ազգը տամնեակ մը դարեր շարունակ -մղեց այդ
ահաւոր պայքարը: Ան կռուեցաւ աշխաբար, մարտնչեցաւ
դիցաղնաբար և վերջապէս յաղթեց: Մասնաւորաբար վեր-
ջին չորս տարիներու ընթացքին մենք մղեցինք մեր գոյու-
թեան գերագոյն պայքարը, զոհեցինք մեր կեանքը, ինչքը,
պատիւը, մեր սրբութիւնները, և ամէն ինչ որ սիրելի էր
մեզ, ուսպէս զի յաղթենք և յաղթեցինք: Այո՛, յաղթեցինք
մենք բարոյապէս, հայրենի երկրին մէջ և գուրսը, հեռուն,
անապատին, գետերուն և ծովերուն մէջ նահասակուող մեր
հարիւր հազարաւոր ազգակիցներուն արիւնով: Յաղթեցինք
Մառնի, Սօմի, Կալիցիոյ, Սելանիկի, Կովկասի, Պաղեռ-
տինի և Միջագետքի ճակատներուն վրայ արիաբար կռուե-
լով պատուոյ գարնիներ խլող և իրենց հրամանատարներուն
գնահատման և հիացումին արժանացող մեր բիւրաւոր նղ-
րայրներուն Սուրբ արիւնով: Ոչ մէկ ազգ այնքան սուզ է
գնած իր ազատութիւնը որքան մենք: Դարեր շարունակ
հալածուեցանք, Զարդուեցանք, աքսորուեցանք, բայց եր-
բէք չի յուսահատեցանք: Որոշեր էինք յաղթել կամ մեռ-
նիլ: Ուրիշ կերպ կարելի չէր ընել: Մենք կռուեցանք
բռնակալութեան դէմ պայքարող ազատաբար բանակներու,
մեր մեծ դաշնակիցներու կողքին, իբրև պղտիկ բայց ան-

Քնկճելի դաշնակից ու յաղթեցինք: Եւ այժմ արդար հպարտութեամբ մը կը մօտենանք միր դաշնակիցներուն ու կը-սենք: «Անս զոյուրեան ահաւոր պայխարը մղեցինի՛ եւ քառոյապես յաղրոդ դուրս եկանի, մեր յաղրանակով նպասեցինի նաև ծիր յաղրուրեան, տուի մեզի մեր իրաւունքը: Վճարեցինի մեր անքի նահատակներու առեան զինը, վերադրցուցինի մեր անկախուրիւնը պատմական անվիճելի հողամասերով»: Մենք կը պահանջենք պատմական Հայաստանի մաս կազմով Խուսական և Արքեկեան վեց նահանգները, Կիլիկիայով մէկտեղ: Այդ հողամասերը մեր նուիրական իրաւունքներն են: Մերն է Խուսահայաստանը իր «Անի»ով և «Էջմիածին»ով, վեց նահանգները իրենց վանքերով, բերդերով, պատմական անջնջելի և անուրանալի հետքերով, Կիլիկիան իր պատմական անցեալով և պատերազմէն առաջուան թւային, տնտեսական և իմացական գերազանց առաւելութիւններով: Փոքր օրինակ մը — Հաճինը իր քսան և հինգ հազար զուտ հայ բնակչութեամբը, եօթը եկեղեցիներով, 16 վարժարաններով և մօտ 3000 ուսանողներովը փոքր ծաղկեալ հայաստան մը չէ՞ր ներկայացնէր միթէ:

Հայաստանը, առանց Կիլիկիայի, պիտի ըլլայ Ասիոյ ֆրանսան առանց Ալղաս-Լօրէնի: Կիլիկիան պիտի ըլլայ մեր Հայաստան Իրիդեն:

Հայաստանի անկախութիւնը, սկզբունքով ընդունուած խնդիր մըն է, և մենք — ահաւոր սպանդի վերապրողներս — պիտի տեսնենք մեր այդ դարաւոր երազին իրականանալը: Բայց ցաւալի է տեսնել որ այդ յոյսը և համոզումը այն առոտիճան շլացուցած են մեր աչքերը որ ներկայի պահանջներն ու անհրաժեշտ կարգադրութիւնները անտես կառնուին մեր կողմէն: Այո՛, ցաւալի է տեսնել որ մահու և կենաց խնդիրներ պէտք եղած լրջութեամբ նկատողութեան չեն առնուիր: Ինչ ըրաւ Պոլսահայը աննփիրնթաց և ահաւոր սպանդին վերջին խլեակները փրկելու գործին մէջ:

Մեր թերթերը չի դադրեցան սրտառուչ կոչերու և գեցիկ ծրագիրներու ժամադրավայրը ըլլալէ, բայց ափսոս

որ այդ ամէնը «ձայն բառբարոյ անապատի» եղան: Պոլսահայը ցնցուեցաւ, իրար անցաւ, ոտքի կանգնեցաւ, յոցնեցաւ, քրտինք թափեց և 40,000 սոկի ժողվեց: «Բազում աղմուկ վասն ոչինչի»: Ահա այդ եղաւ Պոլսոյ Տարագրելոց Որբախնամին չորս ամսուայ աղմկաւոր գործունէութեան արդիւնքը: Սնունի և իրաւասութեան խընդիրը, աթոռի կոիւը աւելի մեծ կարևորութիւն սուացան քան խեղճ տարագրեալները պատսպարելու և որբերը խնամելու կենսական և ստիպողական պահանջը: Սրտի անհուն կսկիծով մըն է որ կը տեսնենք ու կը լսենք ամեն օր թէ մեր որբուկները կը նախընտրեն իսլամ տուները և չեն ուզեր դտոնալ աղզին ծոցը: Նախապէս դարձողներն ալ այժմ խոյս կուտան: Ինչո՞ւ, որովհետեւ լաւ խնամք չի տարուիր իրենց. որովհետեւ անօթի են, մերկ են, ազտին մէջ կը լուզան, և մարդ ակամայ կը տարուի խորհելու թէ երկրորդ սպիտակ ջարդը տեղի կ'ունենայ իսկ և իսկ հայ ձեռքերով:

Պոլսահայը ոչինչ կարող է ընել: Ան կը գրէ, կը բանախօսէ, հիանալի ծրագիրներ կը կազմէ, սքանչելի միջոցներ ցոյց կուտայ, բայց երբ խնդիրը քսակին բերանը բանալու գայ, չեղոք է ան. ալ ձայնը չլսուիր, ամուր կը կառչի իր հարստութեան: «Բայց ելլայը» կառարկէ ան, «չէք գիտեր թէ ինչ մեծ վնասներ կրած եմ, ինչե՛ր, ինչե՛ր կորուսի. ի վիճակի չեմ մեծ զոհողութիւններ ընելու» և առանց կարմրելու քանի մը դրուշով կամ ոսկիով կը գոհանայ:

«Կուշտը անօթիին վիճակին չի հասկնար» կըսէ առածը: Պոլսոյ մէջ հանգիստ վայելող հարուստը չի կրնար տարագրեալին անտանելի կացութիւնը ըմբռնել: Մենք այսօր կրնանք վսահաբար ըսել թէ ոչ ոք կրցած է լիովին ըմբռնել, բացի մեծ եղեռնի սակաւաթիւ վերապրողները, տարագրեալ հայութեան իրական վիճակը: Տարագիր հայը կը հիւծի, կրսպառի, կը գալարուի, սովամահ կը կորնչի, իսկ Պոլսահայը կ'ուտէ, կը խմէ, կը պարէ, կը զուարձանայ: Ինքնահաւատն է, անձնասէր է, հաճոյքներուն և կիրքերուն

գերին է Պոլսահայը։ Ազգասիրութեան մէջ պատւոյ աթոռը իր անձին կը պահէ։ «Հայաստան պիտի երթամայը ամէնուն բիրնին հանկերգն է։ «Ու՞ր տեղացի ես» կը հարցնեն ինձ շատեր։ «Համընցի, Կիլիկիցի եմ» կը պատասխանեմ։ «Ա՛ս, ի՞նչ ոքանչելի երկիր, առեւտուրը շատ առատ է, այնպէս չէ, երթալու է եղբայր, երթալու է, Կիլիկիա երթալու է», կ'աւելցնեն։ Այս՝ երթալու է, որովհետեւ առատ դրամ կայ։ Վատահաբար շատ շատեր պիտի փութան Հայաստան, ո՛չ թէ ազգասիրական պարտք մը կատարելու, այլ իրենց դրամագլուխը շահագործելու, դրամ շահելու, հարստութիւն դիզելու համար։

Պոլիսէն օգուտ մը սպասել աւելորդ է։ Պոլսոյ ժողովուրդէն դրամ կորզելու համար Թալաթ մը կամ էնվէր մը ըլլալու է։ Բայց և այնպէս, եթէ Պոլիսը շարժի. և իր բուլոր կարողութիւնը ի սպաս դնէ ազգին, գարձեալ չի կրնար պէտք եղած չափով գոհացում տալ ներկայի ծով կարիքին։ Ո՛չ թէ միայն Պոլտոյ Հայութիւնը, այլ նաև ամբողջ աշխարհի հայութիւնը չէ կարող գէթ կարևոր չափով մը գոհնացնել մեր արդի հրամայական պէտքերը։ Այն աստիճան մեծ է մեր ցաւը, և այնքան խորունկ վէրքը որ, հայկական ոչ մէկ կազմակերպութիւնը չի կրնար իր իսկ միջոցներով բուժել այդ վէրքը։

Այն երկրամասը որ պիտի կազմէ ապագայ Հայաստանը, աւերակ է արեւելքէն արևմուտք, հիւսիսէն հարաւ։ Թրքական բարբարոսութեան խորշակը անցաւ այդ երբեմի շէն ու կենսունակ երկրէն, թառամեցուց, չորցուց կեանքի ամէն արտայացութիւն։ Հոն խոպերը սուրերու, արօները թնդանօթներու վերածուեցան անմեղ ժողովուրդի մը կեանքին դէմ դաւելու համար։ Հայ զանդակներու զօղանջը լոեց։ Երբեմի վառ և կենսալից օճախները մարեցան, տուները քանդուեցաւ, ազարակները կործանուեցան, արգասաբեր դաշտերը խոպան երկրի վերածուեցան։ վերջապէս Նորմալ կեանքի ոչ մէկ նշոյլ չի մնաց հոն։ Դարերու երկրաշէն դործունէութեան արդիւնքն է որ փճացաւ, միլիարներու

հարստութիւն մըն է ու կորսուեցաւ, և հայը ինք իր միջոցներով, նուազագոյն կէս դար պէտք է աշխատի, քրտինք թափէ, յոդնի որպէս զի կարենայ իր տնտեսական նախկին նախանձելի վիճակը ձեռք բերել։ Հայը իր սեփական միջոցներուն ձգել պիտի նշանակէր սաղմին մէջ իսկ մահուան դատապարտել նորակազմ հայ պետութիւնը։ Կառավարութեան ուստին վրայ դրուած բեռլ այնքան ծանր և այնքան բազմատեսակ է որ, անկասկած պիտի կքի, պիտի ինայ, և ճգմուի այդ ծանրութեան տակ եթէ արտաքին ուժեղ ձեռք մը օգնութեան չի հասնի իրեն։

Սրտապնդիչ է դիտել կազմութիւնը հայրենակյական զանազան միութիւններու։ Անոնք պէտք էր, անհրաժեշտ էր որ կազմուէին։ Իրենց օգնութեան բաժինը պէտք է բերեն անոնք, կարելի ամենալայն չափով, ազգային վերածննդեան Աբ. գործին։ բայց ինչպէս ըսինք, այդ միութիւնները շատ աննշան չափով մը միայն կրնան դարմանել հայրենիքի ծով կարիքը։

Հայաստանը պէտք է ենթարկել օտար, անշահախնդիր, և մարդասէր կառավարութեան մը հակաշուին, և այդ միակ երկրը Wilsonlandը, ազատասէր եանքիներու իսկապէս աղատ հայրենիքը, միացեալ նահանգներն է։ Եթէ կայ ազգ մը երկրագնդի վրայ, որ մարդասիրութիւնը իրեն սկզբունք է ընտրած, ան ալ Ամերիկայի Միացեալ նահանգներն է։

Ֆրանսան ասպետական աղատ երկիր մըն է, և անոր հովանաւորութիւնը կրնայ օգտակար ըլլալ հայերուս, բայց ան ունի իր ազգային շահամինդրութիւնները։ Մօտաւոր Արևելքի մէջ ֆրանսան պիտի հովանաւորէ արդէն Սուրբիան երբ Հայաստանն ալ ենթարկուի նոյն հովանաւորութեան, այն ատեն ֆրանսան կը ներկայանայ իր նզօր ազդակ մը արևելքի մէջ, Հնդկաստանի ճամբուն վրայ, ինչ որ կը հակասէ Անգլիական շահերուն և հետեւ աբար պատճառ պիտի ըլլայ Ալպիսնի զօրաւոր ընդդիմութեան։

Անգլիան՝ հեռաւաես և կարող դիւնազէտներու այդ հզօր երկրը կընայ յարմար թեկնածու մը նկատուիլ, և ա-

նոր աջակցութիւնը իբրև պաշապան և կազմակերպող ոյժ կրնայ մեծապէս օգտակար ըլլալ մեզ, բայց հոտ ալ միջազդ դային բարդ շահեր իբրար կը բազիսին։ Անդվան՝ Միջազդը և Սրաբիան ունի իբրև ազգեցութեան կամ թեարկութեան շրջան, և երբ Հայաստանն ալ աւելնայ անոնց վրայ, այն ատեն John Bellը կը դառնայ այնպիսի հզօր ազգակ մը Սրեւելքի մէջ, որ նոյն իսկ իր այժմու դաշնակիցներուն նախանձը պիտի շարժէ։

Բայց սեպենք թէ քաղաքական շահերո կարելի է հաշտեցնել. դեռ անդին կը մնայ նկատելի շատ կարեօր կէտ մը։ Այդ երկիրները պատերազմի հինգ երկար և տաժանելի տարիներ անցուցին, նիւթական հսկայ զոհողութիւններ ըրին, միլիարներ ծախսեցին, ահազին վեաներ կրեցին, ֆրանսայի հիւսիսային գաւառները աւերակ դարձան, զորս պէտք է վերաշինէ և չէնցնէ։ Անդլիան թրքական աւերիչ մականին տակ դարերով հիւծած, աւերակ դարձած Միջազդը և Սրաբիան չէնցնելու ստիպողական յարկին տակ կը գտնուի, և այս ամէնը դրամով միայն կարելի է իզլուի հանել։ Անոնք մեր փափաքած ձեռով և չափով չեն կրնար նիւթապէս օժանդակել մեղի։ Այս մասին իտալիոյ խոսքը անգամ կարելի չէ ընել՝ քանի որ ան իր պատերազմական արտասովոր ծախսերը գոցելու համար դաշնակիցներուն օժանդակութեանը կը կարօտէր մեծ չափով։

Ամերիկան միայն կրնայ դարմանել մեր խորունկ վէրքերը և սփոփարար սպելանի ըլլալ մեր դառն ցաւերուն։ Ան սազմական և բարեգործական ամենամեծ հրաշքներ դորեց պատերազմի ամրողջ ընթացքին։ Այս երկիրը որ իր պատուական նախագահին Մր. Ռեիլսոնի մէկ կոչին վրայ երկու օրուան ընթացքին միայն Եկեղեցիներու մէջ հինգ միլիոն տոլար կը հանգանակէ ի նպաստ հայերու, արեւելքի քրիստոնեաները պարենաւորելու գերազանցապէս մարգաւորական համար 30 միլիոն կը ժողվէ, և կիրակնօրեայ դպրոցներու պղտիկներուն յաջորդական երկու կիրակիներու նուերներովը անգամ 2 միլիոն տոլարի պէտ

պատկառելի գումար մը հանգանակելու կենսունակութիւնը ցոյց կուտայ մեծ է, հզօր է, անընկճելի է, և արժանի ընդհանուր մարգիսութեան և մանաւանդ մեր, հայերու երախտագիտական և հիացումի ամէնաջերմ արտայատութիւններուն։

Յետագարձ ակնարկ մը բաւ պիտի ըլլար համոզելու մեզ թէ ո՞ր աստիճան մեծ և հզօր ազգակ մը եղած է Ամերիկան մեր ազգային վերածնութեան գործին մէջ։ Երեք քառորդ դար առաջ, երբ մենք Ասիական խաւաբամտութեամբ մը կը խարխափէինք ազիսութեան խաւաբամտանգունդներուն մէջ, քրիստոնէական լոյսի և զիտութեան այդ ջահակիրները կերեան մեր մէջ, դպրոցներ կը հիմնեն, թերթեր կը հրատարակեն և քրիստոնէական ձշմարիտ լոյսը կը ցոլացնեն միր վրայ։ Իրաւ՛ է, ազգային պղտիկ բաժանումի մը պատճառ կը դառնանք անոնք, ծնունդ տալով Բողոքականութեան, սակայն այդ բաժանումը աւելի նպաստաւոր եղած է ազգին, իր անմիջական հետեանքներով։ Բողոքականները իրենց վարժարաններով և առաջդիմութեամբ իթան մը եղան ազգին, բարի նախանձ մը, հետեւողական ողի մը արթնցուցին և այսպէսով շինիչ մրցակցութիւն մը սկսաւ ծայր տալ երկու քոյր հասարակութեանց միջն։

Միսիսանարները կրթութեան ոահվիրաները եղան մեր մէջ, բայց այդ չափով չի գոհացան։ Անոնք բերին նաև իրենց նիւթական ամէնալայն աջակցութիւնը մեր սարսափի նեղ օրերուն։ 96 ի անաւոր օրերուն, երբ Դերմանական և Առուսական շահերը կը բաղխէին Անդլեգրանսականին, երբ Անդլիա կը յայտարարէր թէ իր մարտանաւերը չեն կարող բարձրանալ Սրաբատի բարձրավանդակը և անոնք իրը պարզ հանդիսաւեսներ կը մնային մեծ եղեռնին հանդէպ, դարձեալ Ամերիկան էր որ ոտք կը դնէր բարեգործութեան մերմէն ներս։ Իր միսիսանարները կը ներկայանային կոտորածներու թատերաբեմին վրայ, և Ամերիկեան տղարները կը առւրային դէպի մասիսի ամէնաբարձր կատարները։ Ամերի-

կան էր որ կուգար դարձեալ սփոփելու մեղ և դարմանելու մեր վերքերը։
Նոյնը պատահեցաւ նաև վերջին ամէնամեծ եղեռնի շրջանին, զոր մարդկութիւնը երբէք անսած ըլլայ։ Մենք Գոնիայի մէջ անձամբ ականատես եղանք դթութեան և մարդարական այն վահեմ գործին զոր կատարեցին Տօգիթ։ Տատի, Տօգիթ և Միս Քուշմէնի նման ազնիւ, վեհանձն և զթասէր ամերիկացիներ։ Գոնիա այցելող ամէն տարադիր հայ անկեղծ երախտագիտութեամբ կը յիշէ այդ պատուական Եանքիներու անունները։ Անօթին կը կշտացնէին, մերկը կը հագուեցնէին, հիւանդը կը դարմանէին, անանկը կը պատապարէին։ Ծանօթ հրապարակագիր Պ.Աբիկ Միւպայանեան իրաւամբ «Գթութեան տունը» կը կոչէ Գոնիայի Ամերիկեան հիւանդանոցը։

Գոնիայինը միայն մէկ նմոցն է այն բազմաթիւ և բազմապիսի օգնութեանց զոր Ամեր։ Միսիոնարները ընձեռեցին տարաբազտ հայութեան բեկորներուն, պատերազմի ամրող տեսողութեան շրջանին։ Տօգիթ և Տիկին Քրիստի Տարսոնի մէջ, Տօգիթ և Տիկին Մէրիլ Այնթապի մէջ, Միս Վոն Հաննոյ, և բազում ուրիշներ այլ և այլ կեդրոններու մէջ հալածող հայութեան սփոփարար հրեշտակները եղան։

Բայց հեռուները երթալու հարկ չի կայ, ահա՝ Ամերիկայի Նպատամատոյց յանձնախումբը, բարեսիրական հօյակապ ծրագիրներովն ու գործունէութեամբը մեր առջելը կեցած է։ Ահա՝ կը մեկնին անոնք դէպի Կովկաս, Վասպուրական, Միջին Հայք, Փոքր Հայք, Կիլիկիա և Սուրբիա պարենաւորելու և փրկելու համար մեծ եղեռնի տարաբազդ խլեակները։ Քաղաքական ուեէ նկատում չունին անոնք, և ոչ անշահագիտութեան նպատակ։ Մարդարիրութիւնն է անոնց միակ շարժառիթը։ Ահա՝ թէ ինչ կըսէ Յանձն։ Նախագահ Տօգիթ։ Պարթին, Ազգապետարանի մէջ իրենց ի պատիւ տրուած թէյասեղանին վրայ։ Մենք Ամերիկեան կառավարութիւնը չենք ներկայացներ, բայց ան մեզի հետ է։ Իր պաշտօնական մարտիները պատրաստ են մեզի օժանդակելու։

Մենք կը ներկայացնենք Ամերիկեան ժողովուրդը, ըստ քողովական, կարողիկ, հրեայ կամ անլորուն։ Անքող ժողովարդը մեզի հանդիպ մեծ համակրութիւն եւ սկը ունի։։ Տօգիթ։ Պարթին այսպէս կը վերջացնէ խօսքը. «Ամերիկա պատրաստ է մեզի օգնելու ամեն կերպով. մենք ձեր բարեկամներն ենք»։ Նոյն յանձնախումբի անդամներէն Տօգիթ։ Մուր — Նախագահ Ամեր։ Պորտի և Փրօփ. Հարվըրտ Գուէճի — կըսէ, «Մենք մեր ձեռնին եկածը պիտի յնենին ձեր եկեղեցիները եւ ձեր ազգը վերակենացնելու հաւառ»։ Մենք այդ յանձնախումբի շատ մը անդամներուն հետ տեսնուեցանք։ Ամէնքն ալ գթութեամբ և համակրութեամբ լեցուած են մեզի հանդէպ։ Անոնցմէ շատերը, մանաւանդ lady ներու կարեոր մէկ մեծամասնութիւնը բարեկեցիկ և հարուստ ընտանիքներու կը պատկանին, և հոս եկած են ոչ թէ առատ ամական առնելով ապրելու, այլ մարդարական և բարեգործական արտակարգ զգացումներով գինովցած։

Այս' ամերիկացիները մեր բարեկամները եղած են անցեալին մէջ և այսօր ալ մեր ամենէն անկեղծ և բարեացակամ համակիրներն են։ Մենք պէտք է օգուտ քաղենք այդ բարեկամութենէն։ Պէտք է նպաստաւորուինք անոնց համակրութենէն։ Թէ ինչպէս և ինչ միջոցներով կարելի է օգասուիլ անոնց բարեկամութենէն, այդ մեր նպատակն է մատնանշել համառօտիւ։

1. Քաղաքականութեան Ամերիկան Հայաստանի պաշտպանը, գօրալիզը եւ առաջնորդը ըլլայու է։ Հազիւ թէ քաղաքական անկախութիւն ձեռք կը բերենք, և ահա ամէն կողմէն նախանձառ թշնամիներով շրջապատուած կը գտնենք ինքինքնիւ։ Մենք մեր ջարդուած, թալլուած և քայքայուած ոյժերով չենք կարող պաշտպանել մեր երկիրը օտարուածգութեանց դէմ։ Հզօր Պաշտպանի մը ներկայութիւնը անխուսափելիորէն անհրաժեշտ է, Աւելին կայ։ Մենք քաղաքականորէն հասունցած ժողովուրդ մը չենք։ 600 տարուան զարդելի գերութիւնը կազմակերպական և քաղաքական ամէն կարողութիւն սպաննած է մեր մէջ։ Դիւանա-

գետներու սակասը ամենէն աւելի զգալի է . և առանց կարող դիւանագէտամերու կարելի չէ երկիր մը կառավարել : Հայերը կարող են կառավարական սքանչելի մեքենայ մը արդագրել , բայց ցորչափ այդ մեքենան շարժման մէջ դնող , զեկավարող ոյժը կը պահսի , կարելի չէ անկէ օդուտ մը քաղել : Ցայտնի է թէ որևէ մեքենայ շարժման մէջ դրուելէ առաջ պէտք է լաւ մը իւղել զանիկա , որպէսզի շփումով չի մաշի :

Մենք կարող ենք , ինչպէս քիչ վերը ըսինք , արտադրել կառավարական սքանչելի և կատարեալ մեքենայ մը , կրնանք կազմել արդիական ամէն կատարելութեամբ պետութիւն մը , պայմանաւ որ ունենանք օտար կարող զեկավարներ : Նորակազմ Հայ պետութիւնը լոկ հայ ձեռքերու ցանձնել պիտի նշանակէր նոր մեքենայ մը շարժման մէջ դնել առանց կանիսաւ իւղ քսելու մեքենային շիմամբ մաշելու ենթակայ կէտերը : Այդպիսի մեքենայ մը շուտ կը մաշի , կը փառանայ և քիչ ատենէն անգործածելի կը դառնայ : Նմանապէս առանց օտար վերահսկիչի Հայաստան մը , կուսակցական պայքարներու , եղբայրասպան կոխուներու թատերավայր մը , յեղափոխական այլազան հակումներու խառնարան մը կը լայ : միշտ բռնկելու պատրաստ : Անցեալին մէջ անհամաձայնութիւնը եղած է մեր անկման պատճառը , և թերեւս աղաղային ալ ըլլայ , եթէ օտար ժամանակաւոր իննամակարութեան մը չենթարկուինք :

Հայաստանը պէտք է ըլլայ հանրապետական երկիր մը , բարեին ամէնալայն առումով , յար և նման Ամերկ . Միաց . Նահանգներուն : Հայկուկան ամէն շրջանակ պէտք է ունենայ իր ուրոյն և ինքնալվար հանրապետութիւնը , հայ նախագահով և Ամերիկացի խորհրդականով մը : Այսպէս կիլիկան , Փոքր Հայքը , Բարձր Հայքը , Վասպուրականը , Կովկասը , Ատրպատականը և լն . պէտք է ըլլան ինքնալվար հանրապետութիւններ , մաս կազմելով Հայկական միացեալ նահանգներու հանրապետութեան , որուն նախագահը պիտի ըլլայ և պէտք է որ ըլլայ ամերիկացի մը լայն իրաւասու-

թիւններով , որ կրնայ ընտրուիլ Ամերիկայի նախադահին կողմէ և հայոց վաւերացման ենթարկուիլ : Ամերիկան օմանդակութիւնը պէտք է տեէ նուազագոյն 20 տարի և Սիացեալ Նահանգաց նախագահին իւրաքանչիւր ֆոփոխումով կարելի ըլլայ փոխել նաև հայոց նախագահը , եթէ երբէք հայը փափաքի այդ փոփոխութեան : Բայց երկրին գերագոյն շահը նկատի առնելով , պէտք չէ շուտ շուտ փոխել զանոնք : Հաղիւ թէ երկիրը , ժողովուրդը և անոր լեզուն ու սովորութիւնները սորված պիտի ըլլան , և ահա պէտք պիտի ըլլայ փոխել զանոնք , ինչ որ կրնայ մեծապէս վեսել հայ կառավարութեան զարգացման և բարգաւաճման : Կարելի է նաև ինամակալութեան շրջանը երկուքի բաժնել և առաջին նախաղահը փոխել 10 տարի վերջը , եթէ հարկ ըլլայ : Ասոնք մանրամասնութիւններ են , զորս պէտք է վերապահենք մասնագէտներու :

Մենք կը պնդենք իւրաքանչիւր շրջանի ինքնօրէնութեան տեսակէտին վրայ , ապակեդրոնացման դրութեամբ , որովհետեւ այդ է լաւագոյն լուծումը մեզի համար , Անջատողական և հայրենամոլական ծայրայեղ գաղափարներ այժմէն իսկ նշանակէլի են զանազան միութեանց գործունէութեանց մէջ : Ապակեդրոնացման դրութիւնը ընդունելով միայն կրնանք ապագայ կնճուտութեանց առաջքը առնել :

2. Տնտեսականօրէն պիտի և ապահինին Ամերիկայի Պեր տնտեսական քայլայեալ վիճակի մասին բառ մը իսկ դրել աւելորդ է , Ամենուն ծանօթ է մեր վիճակը : Երկիր մը շնչնելու համար դրամ պէտք է : Առևտուրի համար դրամ պէտք է , ճամրայ պէտք է , փոխադրութեան միջոցներ պէտք են : Հողագործին համար եղ պէտք է , արօր պէտք է , սերմնցու պէտք է , և դեռ շատ մը ուրիշ բաներ անհրաժեշտ են : Մենք անոնցմէ և ոչ մէկը ունինք : Ո՞վ պիտի տայ այս ամէնը մեզի :

Հայ գիւղատնտեսական միութիւն մը կազմուեցաւ շատ ծրագրով մը — ինչպէս ըսինք արդէն , Պոլսեցիները լաւ ծրագրիներ կը կազմեն — բայց ցարդ ինչ արդիւնք տոււաւ : Քանի միլիոն ոսկի ժողվեց , քանի հոգիի սերմն-

ցու տուաւ և անհրաժեշտ առարկաները հայթայթեց : Գրեթէ ոչինչ կրցաւ ընել ցարդ . գէթ մենք այդ մասին բան մը չենք գիտեր :

Մեր տնտեսական բարզաւաճումը պէտք է փնտռենք դարձեալ ամերիկեան դրամազլիխն մէջ : Առ այդ հետեւալ շատ ուշագրաւ կէտերը կը յանձնենք հանրութեան ուշադրութեանը :

(Ա) Ամերիկեան կառավարութեան միջնորդութեամբ համաձայնի Ամերկ . Գիւղատնեսեական հսկայ սէնտիֆայի մը հետ նայ զիւղատնեսու րիւնը և հողագործութիւնը զարգացնելու նպատակաւ : Թէ ի՞նչպէս : Սէնտիֆան հայ գիւղերու հողը որոշ տարածութեամբ մասերու կը բաժնէ . նոր Աշխարհի սիստեմով ազարակներ կը հաստատէ , անհրաժեշտ ամէն պիտոյքներով — եղ , կով , ոչխար , հաւ , արօր , զանազան մեքենաներ ևն . և այդ ազարակները որոշ գնով մը կը ծախէ գիւղացիին , որ ամէն տորի որոշեալ գումարին մէկ մասը վճարելով — տոկոսով մէկտեղ բնականաբար — 10,15 կամ 20 տարի վերջը տէր կը դառնայ ազարակին : Այս առաջարկը անգործնական թուի թերևս շատերուն . բայց մի քիչ ուսումնասիրութիւն պիտի համոզէ զանոնք թէ չափազանց գործնական և ազգին համար գերազանցապէս օգտակար է այդ ձեռնարկը : Ասիկա մէթոս մըն է որ արդէն կը կիրարկուի . Միացեալ նահանգներու և Դանատայի մէջ : Ամերիկայի մէջ շատ հայեր այս ձեռվ ազարակներ դնած , և հարուստ հողատէրեր են դարձած :

Հայ հողագործութիւնը զարգացնելու համար ասկէ աւելի գործնական և արագ միջոց մը չենք գիտեր : Երբ մեր մեփական միջոցներով ուղենք զարգացնել հողագործութիւնը վատահաբար 20 տարի ետ պիտի մնանք , իսկ վերը առաւարկուած ձեռվ , տասը տարի չանցած Հայաստանը գերազանցապէս հողագործական և հարուստ երկիր մը պիտի ըլայ : Ասիկա , միենոյն տաեն , հայերը գէպի հայրենիք հրապուրելու ամենայարմար միջոց մըն է : Հայրենիքի մէջ աշխն դիրութիւն վայելելու յոյսը ունեցող գիւղացին առ-

անց այլեայլի կը վազէ գէպի հայրենիք ,

(Բ) Քաղաքներու վերաշնուրթեան համար կարելի է համաձայնի ուրիշ խոշոր սէնտիֆայի մը հետ : Այդ սէնտիֆան կամ ընկերութիւնը Հայաստանի աւերակ դարձած քաղաքները և գիւղերը կը վերաշինէ , Ամերիկեան արդի նորագոյն յատակազիթերու վրայ , կոկիկ , գեղեցիկ տուներով , զորս ինչպէս ագարակները , կը ծախէ ժողովուրդին , ամէն տարի որոշ գումար մը գանձելու պայմանաւ , որով վճարողը , տեղին և ընդհանուր ծախսին համեմատ 10—15 կամ 20 տարի վերջը , տէր կը դառնայ չէնքին : Ամերիկայի մէջ այս ուղղութեամբ գործող ընկերութիւններ մեծ թիւ մը կը ներկայացնեն : Ասիկա ան միակ կերպն է , որով կրնանք արագ և ձաշակաւոր կերպով չէնցնել մեր հայրենիքը : Եթէ մեր սեփական միջոցներով փորձենք վերաշինել քանդուած բոյները , նուազագոյն մէկ սերունդ ետ տիտի մնանք : Հարուստը իրեն համար հոյակապ բնակարան մը պիտի չինէ , մինչ քովի չքաւոր դրացին խեղճ տնակ մը : Մէկը միւսին հակապատկերը : Այս կերպով պիտի ունենանք դարձեալ տարօրինակ , անհրապոյը և խեղճ քաղաքներ :

1233 - 2002

Տարագրուած հայերուն հարիւրին 95ը անկարող է այսօր ոչ թէ միայն տնակ մը շինելու , այլ նոյն իսկ ուտելու հացը ճարելու : Հայաստանը աւերակ է , տուներէն հարիւրին 95ը քանդուած են : Ո՞ւր պիտի բնակեցնենք հայրենիք քաղթող ժողովուրդը : Ո՞վ պիտի վերաշինէ այդ տուները : Պետութիւնը : Բայց ինդիր է թէ կառավարութիւնը ինքը ի՞նչ միջոցով պիտի ապահովէ առօրեայ ստիպողական ծախսերը , քանի որ ժողովուրդը նիւթապէս փացած է , և հետեւաբար անկարող է տասնոց մը իսկ տուրք վճարելու : Ուղենք չուզենք պիտի դիմենք օտարներուն , և իմ գաղափարով , փոխանակ անոնցմէ ողորմութիւն մուրալու , աւելի արժանավայել և պատուաբեր պիտի ըլլար , ազգային տեսակէտով , օժանդակութիւն ինդրել մեր առաջարկած ձեռվ : «Ուրիշին տուածը փոր չի կշտացներ , և միշտ ալ չի գտնուիր» կըսէ առածը : Ողորմութիւնը ինչպէս և ինչ ձեռվ ալ ըլլայ

պատուաբեր չէ, սարկացուցիչ է ընդունողին համար։ Ամէն ո՞ք կընդունի ասիկա։

(4) Քաղաքներու վերաշնութեան և գիւղատնտեսութեան հետ զուգընթաց երթալու է նաև ճամբաններու և մանաւանդ երկաթուղիններու շինութիւնը։ Ոնոնց օգտակառութեան մասին խօսիլը աւլորդ է։ Ինչ որ են չներակները մարդկային մարմնոյն, նոյնն է նաև երկաթուղին պետութեան մը համար։ Մեր ամենէն առաջին դործերէն մէկը պէտք է ըլլայ անոնց շինութիւնը ապահովել։ Մենք չենք բնականաբար որ պիտի շինենք զանոնք, այլ օտար դրամագլուխը։ Հայ կառավարութիւնը մեծ քայլ մը առած պիտի ըլլար գէպի յառաջդիմութիւն, ընդունելով Զէսթըրի արդէն մշակուած յատակագիծը, հայաստանի մէջ շինուելիք երկաթուղիններու համար։ Այդ ծրագիրը պատերազմէն առաջ մշակուած, և ինչ ինչ պայմաններով առաջարկուած էր թուրք պետութեան, որ իր հին բարի սովորութեամբ միշտ ձգձգած և վերջնական որոշում մը չէր տուած այդ մասին։ Յիշեալ ծրագիրը պղտիկ փոփոխումներով և նոր յաւելումներով կրնայ անմիջապէս դործադրութեան դրուիլ, հայ կառավարութեան հետ կնքուելիք պայմանագրութեան մը համաձայն։ Այդ մասին թելադրութիւններ պիտի ընեմ, քանզի մասնագէտա մը չեմ. բայց մէկ կէտ կայ, որուն վրայ կուղեմ ծանրանալ, այն է՝ հիւսիսէն հարաւ, կովկասէն Կիլիկիա երկարող երկաթուղիի մը անմիջական պահանջը։ Մերսինը իբրև ծովային առևտրական գուռ, պէտք է կապուի մայր հայրենիքի ամենէն հեռաւոր մասերուն։ Կիլիկիոյ սրտէն բղխող այդ գիծը, զինքը մայր հայաստանի միացնող գորաւորագոյն կապը պիտի ըլլայ։

3. Կրտական գործերու մէջ ալ Ամերիկայի առաջնորդութեան հետեւելու ենի։ Ամերիկայի դերը՝ մեր աղքային կրթութեան վրայ շատ մեծ է եղած։ Միսիոնարները իրենց 12 դոլէններով, 25 է աւելի բարձր. վարժարան և հարիւրաւոր նախակրթարաններով, կրթական լուսափառ ջահ մը եղած են մեր մէջ։ Յաջորդական երեք սերունդներ կրթած

և աղդին բազմաթիւ մեծ և օգտակար անհատներ հասցուցած են։ Ոմանք այդ հաստատութեանց վրայ իբր ապազգայնացման կեղրոններ նայիլ ուղած են. այդ ուղղութեամբ շատ ալ գրուած և խօսուած է։ Իրաւունք ունէին։ Երեսոյթապէս այս թերես, բայց իրականին մէջ ոչ երբէք։ Միսիոնարները եկան մեր մէջ Աւետարանը քարոզելու և ժողովուրդը կրթելու գերազանցապէս առաքելական առաջադրութեամբ, և անոնք խօսեցան ժողովուրդին բուն իսկ իր գործածած լեզով։ Այսպէս Կիլիկիոյ մէջ թրքախօս ժողովուրդ մը զտան, և որպէս զի կարենան անոնց մօտենալ և օգտակար ըլլալ, ստիպուեցան թրքերէն սորվիլ և խօսիլ, նետեաբար թրքախօս միջավայր մը ստեղծեցին։ Իսկ երբ հայախօս միջավայրի մը մէջ գտնուեցան, չի պնդեցին երկրին պաշտօնական լեզուին վրայ, ապա սորվեցան ժողովուրդին լեզուն, հայերէնը և այդ լեզուով ալ գրեցին ու քարոզեցին։ Մենք կը հանչանք հայախօս միջավայրերու մէջ ապրող շատ միսիոնարներ որ հայու մը չափ և թերես աւելի լաւ հայերէն կը գրեն ու կը խօսին

Իրաւ է թէ Կիլիկիոյ ըրջանին մէջ մի քիչ անհոգ գրտնուեցաւ միսիոնարութիւնը այս մասին, հայերէնը ո՛չ թէ իբր մայրենի, այլ իբրև օտար լեզու մը սորվեցնելով աշակերտներուն, որով շատ մը գոլէճականներ երկու տող բան մը գրելու մէջ կանճրկէին։

Օսմ. Սահմանադրութենէն վերջ միսիոնարները իրենք ալ զգացին սխալը և աշխատեցան դարմանելու անցեալի մեծ թերութիւնը։ Սահմանադրութենէն առաջ անոնք կը խորհէին թէ քանի որ թուրքիոյ մէջ կը գործէին, պէտք էր որ թրքերէնի աւելի ոյժ տրուէր և ամէն դպրոցական լաւ գիտնար զանիկա։ Այս գաղափարը կրկնակ նկատումներու արդիւնքն էր։ Հայերը որպէս ուշիմ և դործունեայ մարդկիկ պէտք էր որ երկրին պաշտօնական լեզուն լաւ դիտնային, առևտուրի և կառավարական պաշտօններու մէջ կարենալ յաջողելու համար։ Երկրորդ նկատումը իրենց համար աւելի նկատելի և փափուկ էր. այն է չի վշտացնել

թուրք կառավարութիւնը, որպէս զի արգելքներ չի յարուցանէր իրենց դէմ: Բայց հիմակ այդ շրջանը անցաւ. թրքերէնի կամ թուրք կառավարութեան խեղիր չի կայ այլեւս: միսիոնարները ասկէ վերջ պիտի գործեն հայ հանրապետութեան շրջանակին մէջ, հայ ծրագրով, հայ ողիով և հայ զգացումով, այնպէս որ մեր ազգային կրթութեան դեկը անոնց յանձնելու մէջ ուեւ անպատճութիւն չի կայ: Անկօ-Սաքոն կրթութիւնը գերիվեր է ուրիշ ուեւ ազգի կրթութենէն: Անոնք մտքի զարգացման հետ հոգիի և սրտի մշակոյթին ալ խնամք կը տանին, այնպէս որ շատեր իրաւամբ դիտել կուտան թէ Ամերկ. վարժարաններու շրջանաւարտները ընդհանրապէս աւելի լուրջ, աւելի ծանրաբարոյ և մաքուր ու զօրաւոր կամքի ու նկարագրի տէր անձեր են: Իրաւունք ալ ունին մասամբ:

Արդիական կատարելութեամբ վարժարաններու բացումը միլիոններու կարօտ խնդիր մըն է: Մենք չունինք այդ միլիոնները: Ահա Ամերկ. Նպաստ. Յանձնախմբի անդամները կը յայտարարեն թէ՝ իրենք մեր բարեկամներն են և պատրաստ մեղի օգնելու: Լայնօրէն բանանք մեր դռները անոնց առջև. թող գան, վարժարաններ, որբանոցներ բանան, կրթեն մեր ապագայ սերունդները, հայ հանրապետութեան առաջադրելիք համազգային որոշ ծրագրի մը համաձայն, հայ ողիով և Անկօ-Սաքոն սկզբունքներով: Անոնց դպրոցները միշտ և ամէն տեղ մերիններէն շատ աւելի կանոնաւոր և փայլուն եղած են: Անոնց որբանոցները մերիններէն շատ մաքուր, կոկիկ և բարեկեցիկ եղած են: Թող հայ հանրապետութիւնը ճշգէ իր դիրքը, պարզէ տեսակէար, յայտնէ իր փափաքը և աղատ ասպարէզ տայ միսիոնարներուն, այն ատեն հայ կրթական պատմութեան մէջ նոր դարագլուխ մը պիտի բացուի:

Ոմանք թերեւս բողոքականութեան փրոփականտ մը տեսնել փորձուին մեր ներկայ գործին մէջ: Երկու խօսք ալ այս մասին: Ազգային յարանուանական վէճներու և ատելութեանց դարբ շատոնց անցած է: Մեզի համար հայու կամ

բողոքականի խնդիր չի կայ: Բողոքականը և կաթոլիկը նոյնչափ հայ են որչափ կատարոչականը: Կրօնական տարբեր յարանուանութիւնները ամէն երկրի մէջ գոյութիւն ունին: Անդիլոյ մէջ շատ մը յարանուանութիւններ կան, Անոնց ամէնքն ալ տարբեր վարդապետութեանց և տարբեր համոզութիւններու կը ծառայեն. բայց երբ պարտականութեան ձայնը հնչէ և գան իրենց քաղաքացիական պարտականութիւնը կատարելու ամէնքն ալ ճշմարիտ անդիլացիններ են: Կրօնքը կամ յարանուանութիւնը և ազգութիւնը բոլորովին տարբեր բաններ են: Ես բողոքական եմ, բայց ատիկայ հայութիւնս բան մը չի պակսեցնէր: Արաբը մահմետական է ինչպէս թուրքը, բայց թուրք չէ: Միր կազմելիք նոր պետութեանմէջ յարանուանական վէճներ և չիլ նայուածքներ պէտք չէ գոյութիւն ունենան երբէք: Ամէն մարդ պէտք է աղատ ըլլայ իր ուզած ձևով պաշտելու զԱստուած, այսինքն կրօնական աղատութիւնը պէտք է ըլլայ հայ պետութեան հիմնական սկզբունքներէն մէկը:

Ամերիկայի գերեաց աղատութեան մեծ յաղթականը, Արբանամ Լինքըն ըստ, «Կենսական խնդիրներու մէջ միութիւն, ոչ-կենսականներու մէջ աղատութիւն, բայց ամէն բանի մէջ սէր:» Մեր նորակազմ պետութեան համար Լինքընի այս խօսքերէն աւելի պատշաճ և զեղեցիկ պատգամ մը չէմ կարող երեւակայել: Ազգային կենսական խնդիրներու շուրջ պէտք է ամէնքս, ըլլայ բողոքական, լսաւորչական կամ կաթոլիկ, միանանք, մէկ սիրտ և մէկ մարմին ըլլանք: Ոչ կենսական խնդիրներու շուրջ՝ որպիսին է կրօնականը, ամէն ոք պէտք է բացարձակապէս աղատ ըլլայ. բայց սէրը պէտք է թագաւորէ մեր մէջ ամէն տեղ, ամէն ատեն և ամէն բանի մէջ: Մեր պետութիւնը, եկեղեցինները և դրաբոցները այս սկզբունքներուն վրայ պէտք է հիմոււին, և մեր զեկավարները, ազգային պատասխանատու շրջանակները, բանախօսներն ու քարոզիչները, այդ սկզբունքները պէտք է քարոզեն և ոովրեցնեն թէ ներկայ և թէ ապագայ սերունդներուն:

Ես համառօտիւ ընդգծեցի այն միջոցները, զորս պէտք է ձեռք առնէ նորակազմ հայ պետութիւնը կատարեալ ընելու համար իր վերածնունդը։ Եթէ կուզենք արդի ժամանակէն ետ չի մնալ պէտք է որ ընդունինք այս կերպ արագ վերածնունդ մը։ Երբ ներկայ դրայոյկը իր նպատակին ծառայէ և անոր մէջը պարզուած տեսութիւններն ու առաջարկները ընդունելութիւն գտնելով գործադրութեան դըրուին, մենք կրնանք այժմէն իսկ վատահարար ըսել թէ տասը տարի չանցած հայաստանը պիտի ըլլայ այն աստիճան շէն, կենսալից և հարուստ երկիր մը, որ թէ մեր բարի^(*) հարեաններուն և թէ նոյն իսկ մեր այսօրուան դաշնակիցներուն նախանձը պիտի շարժէ։ Այն ատեն հայերը դէպի հայրենիքնաւիրելու կամ ստիպելու հարկ պիտի չմնայ. ամէն հայ սիրով և առանց հրաւէրի պիտի վազէ դէպի մեծ հայրենիք. որովհետեւ հոն պիտի գտնէ ապահովութիւն կեանքի, ինչքի և պատւոյ, հոն պիտի գտնէ նաև ապրուստի դիւրութիւն և ճոխութիւն։ Բայց հայաստան մը առանց Ամերիկայի հակակշռուն եւ նիւթական աջակցութեան մեծ բան մը չպիտի արժէ գէթ ժամանակի մը համար։ Այն հայը որ իր այժմու բնակվայրին մէջ տուն տեղ կամ կալուածաներ ունի չպիտի ուզեր զանոնք աժան դնով մը ծախել կամ երեսի վրայ ձգել, լոկ ազգասիրական պարտք մը կատարած ըլլալու համար եւ քայլ մը իսկ պիտի չնետէր դէպի հայաստան, առանց վատահ ըլլալու թէ հոն իր վնասներուն գոհացուցիչ հատուցում պիտի ըլլայ, ազարակներու, տունի կամ կալուածներու պիտի տիրանայ։ Բայց երբ մեր առաջարկած մեթոտները կիրարկուին, այն ատեն «Հայերը դէպի հայրենիք» քարոզը կրկնելու հարկ չպիտի մնայ այլեւս, ազգային իշխանութեան առաջին հրաւէրին իսկ պիտի պատասխաննն երկրագնդի չորս կողմը ցրուած բոլոր հայերը, եւ զունդադունդ պիտի խուժեն գէպի հայրենիք, դէպի մեր «խոստացեալ երկիր» ը, սիրեցեալ ազատ հայաստանը, որուն համար ամբողջ 600 տարի տառապեցանք։ Այո՛ դառնօրէն տառապեցանք, արիւն արցունք թափեցինք, բայց փոխանակ

ընկճուելու աւելի զօրաւոր զգացինք ինքզինքնիս, ազատութեան անհաւասար պայքարը մղեցինք, մինչեւ որ յաղթեցինք մեր հարստահարդիչներուն։

Փառք տառապեալներուն, փառք յաղթականներուն, եւ փառք այն բոլոր անման նահատակներուն, որոնց Աբարիւնովը շահուեցաւ մեծ յաղթանակը, եւ մեր վերածնունդի փառահեղ պայքարը։ Փառք նաեւ մեր վերածնունդի բոլոր օտար ախոյեաններուն։

ՎԵՐՋ



5786



ԹԵՏՐՈՆ Բ. ՔԱՐՄԱՅՐ



0001800

2013



104

Կըսի

0

